



BELAIFE. D.

L. DUJARDIN S.

## Ա. Ի. Ե. Տ. Ա. Բ. Ե. Ի. Հ. Ա. Յ. Ա. Ս. Տ. Ա. Ն. Ե. Ա. Յ. Յ.

### Ա. Կ. Ե. Ն. Յ. Ա. Ղ. Օ. Գ. Ո. Ի. Տ. Բ. Ա. Ն. Բ.

ԱՇԽԱՏԱԿԱՆ ԼԵՂՈՒՆ ՄԱՔՐԵԼՈՒ ԵՒ ԳԵՂԵՑԿԱՅԵՆԵԼՈՒ ՎՐԱՅ.

Մեր աշխարհարաւ լեզուն քանի որ կանոնաւոր լեզուաց կարգը չէ անցած եւ ընտիր մատենագրութեամբ չէ ծաղկած, միանգամայն այս լեզուիս հաստատուն կանոններ սահմանելն անօգուտ՝ անպատշաճ եւ մինչեւ վնասակար եւս համարուած է մեր ազգին մէջ, տարակոյս չկայ թէ ըստ իմիք տեսակ մը ազատութիւն կայ որ ամեն մարդ սրտին ուզած ոճովը խօսի եւ գրէ: Վասն զի ինչ է լեզուն, երբ ոչ՝ մարդուս միտքը դիմացինին շիտակ, ամբողջ, դիւրին եւ ախորժելի կերպով հասկըցընելու միջոց մը. արդ ով որ այս միջոցս այնպէս կըրանցընէ որ վախճանին հասնի, այն ազատութիւնը նախ իր անձին օգտակար կընէ, եւ յետոյ ուրիշներուն. իսկ ով որ ուզէ վախճանէն խտտորելու ճանապարհ մը բռնել՝ անիմանալի կամ անախորժ ընելով խողաց եւ ընթերցողաց իւր լեզուն, ըսել է թէ նոյն ազատութիւնը կըրանցընէ ի վնաս անձին եւ ի տհաճութիւն այլոց՝ տգեա եւ խեղճ բարգմանի նման:

Այս նիւթիս վրայ մենք տարիներով առաջ Բագմավիպին մէջ յայտներ էինք մեր կարծիքն ու դիտաւորութիւնը, եւ կրնանք ըսել նամարձակ թէ այն խօսքերով անելի հասարակաց կարծիքը բացատրած եղանք՝ քան թէ առանձնական ինքնատեղծ յօժարութիւն մը յայտնած. այնպէս որ մէկ երկու աննշան եւ անշշուէջ առարկութենէ զատ (որ շատ դիւրաւ լուծուեցան) ամենեւին ընդդիմութիւն մը չկընցինք, ոչ այն ատեն եւ ոչ անկէց ետքը:

Արժան կըրնամարինք այն երկու հատուածին քանի մը խօսքերը քաղելով մէջ բերել հոս՝ կրկնութենէ խորշելու մտքով.

« Թէ որ մէկ բան մը կայ աշխարհիս վրայ որ մարդուս ինչ ազգէ ըլլալը յայտնի կ'իմացընէ ամեն տեղ ու ամեն ատեն՝ իր ազգային լեզուն է: Քանի որ ազգ մը իր լեզուն կըրպանէ, թեպէտ եւ ուրիշ ամեն ազգային յատկութիւններն ալ կորսուեցընէ՝ ազգութիւնը չկորսուեցընէր. իսկ լեզուն մէկդի ձգելուն պէս՝ ազգութիւնն ալ խիստ շուտ կը կոր-

« սուի : Ազգի մը իր բուն հայրենիքէն դուրս ըլ-  
 « լայը, հեռաւոր երկիրներ ցրուիլը, օտար տէրու-  
 « քիւններու տակ իյնալը, օտար սովորութիւննե-  
 « րու եւ արարողութիւններու հետեւիլը նոր բան  
 « չէ, եւ ան ազգը իր ազգութենէն ջնաներ. միայն  
 « լեզուն բաւական է իմացընելու թէ ինքը աս կամ  
 « ան ազգն է, եւ միայն աս ազգութեան նշանն է :  
 « որ ոչ դիպուածը եւ ոչ բռնութիւնը կրնան վեր-  
 « ցընել մարդուս վրայէն՝ թէ որ ինքը ջնաւանի : ...  
 « Լեզուն մէկ կերպով մը ազգին ազնուութեանը  
 « վկայականն է. աս վկայականը ձեռքէն ելածին  
 « պէս՝ տարակոյտ չկայ որ ազնուութեանն ալ հաւ-  
 « տացող չըլլար : ...

« Ա. Օտար լեզու բանեցընող ազգայիները երեւ  
 « յիրաւի ազգասէր հոգւով մտածեն, հարկէ որ փա-  
 « փաքին եւ ջանան ազգային լեզուն բանեցընելու,  
 « կամ թէ որ չեն գիտեր՝ սորվելու. իսկ թէ որ իրենց  
 « դժուար է մոռցածնին միտք բերելը, կամ չգիտ-  
 « ցածնին սորվիլը, գոնէ պիտի նային որ իրենց  
 « տղաքը հայերէն սորվին ու հայերէն խօսին : ...

« Բ. Հայերէն խօսելէն ետքը՝ մէջը օտար բառ  
 « չխտանելը շատ դիւրին բան է. վասն զի ասոր  
 « համար նոր լեզու մը սորվիլ հարկաւոր չէ, հա-  
 « պա միայն քանի մը նոր բառեր. եւ ասոնք դիւ-  
 « րաւ կրնայ ուզողը սորվիլ կամ բառգիրքներէն,  
 « կամ մաքուր ոճով գրուած աշխարհարատ գրքե-  
 « րէն, եւ կամ գուռ հայերէն խօսողներէ որ ամեն  
 « տեղ ալ պակաս չեն : ...

« Գ. Երբորդ խնդիրը առջի երկուքէն ալ աւելի  
 « դժուար բան կերենայ. անոր համար վրան  
 « երկու կարծիք կայ՝ իրարու անհամաձայն :  
 « Ոմանք աշխարհարատին ծաղկիլը ամենեւին չեն  
 « ուզեր. վասն զի անով գրարատը վար կիլնայ  
 « կըսեն... լաւ է, կըսեն, քանի որ աս աշխարհա-  
 « բառը չէ ծաղկած՝ ամենեւին հաստատուն կանոն  
 « մը չղեն. ամեն ջանք ընել որ գրարատը ծաղկի,  
 « ու աշխարհարատը անգործածելի բան մը ըլլայ.  
 « պարզ գրարատ մը մտնէ ազգին մէջ կամաց  
 « կամաց, որով պօլսեցիք ու հնդկաստանցիք,  
 « վրաստանցիք ու մաճառաստանցիք, հայաստան-  
 « ցիք ու ռուսաստանցիք իրարու լեզուն համար-  
 « ձակ հասկընան, ու իմանան թէ մէկ ազգ են, մէկ  
 « հօր զաւկընէր են :

« Բայց ոմանք ալ ասոր ներհակ՝ ետեւէ են որ  
 « աշխարհարատը ծաղկի. անոր համար կուզեն  
 « որ կարգի կանոնի դրուի, հասարակաց ընդու-  
 « նելի լեզու մը ձեւանայ : Ասոնք իրենց կարծիքը  
 « հաստատելու համար կըսեն թէ ամեն հին ազգ՝  
 « թէ գրարատ ունի եւ թէ աշխարհարատ. մէկը

« գրքի մէջ կըրանեցընէ, մէկալը խօսակցութեան  
 « բայց երկուքն ալ կանոնի վրայ առած է. ուրեմն  
 « մենք ալ ջանանք, կըսեն, գրարատը՝ կարդացող  
 « ներուն պահել, ու աշխարհարատը անանկ կո-  
 « կել որ ազնիւ լեզու մը ըլլայ հասարակաց<sup>1</sup> : » ...

« Ընտրելի աշխարհարատը ան ատեն ազնի  
 « կըլլայ ըստ կարի, եւ շատին հաճոյ, շատին ալ  
 « դիւրաւ հասկընալի, երբոր արդէն գրարատի  
 « մօտեցած ըլլայ ուրիշներէն աւելի, ու ասկէ ետքն  
 « ալ աւելի մօտենալու վրայ ըլլայ. այնպէս որ ա-  
 « ռանց իմացուելու, այսինքն առանց մեծ դժ-  
 « լարութեան գրարատ լեզուին հետ միանայ : Թէ  
 « որ ինչպէս մեզի՝ նմանապէս ուրիշներուն ալ  
 « հարկ երենայ աս հիմանս վրայ ընել մեր ընտ-  
 « րութիւնը, մէկէն կիմացուի թէ աս ընտրելի լե-  
 « զուն ան պիտի ըլլայ՝ որ ինչուան հիմա առ հա-  
 « սարակ գործածուեր է քանի մը գրուածքներու  
 « մէջ, ու գրարատին մօտեցընելու ջանքով քիչ  
 « շատ մաքրուեր է. եւ անա աս է ընդհանրապէս  
 « նաեւ մեր բանեցուցած լեզուն աս օրագրիս մէջ :  
 « Ուրեմն թէ որ աս լեզուիս համար կարճատեւ քե-  
 « րականութիւն մը շինուի՝ հետը տաճկերէնէ հայ-  
 « երէն բառգրքով, ան ալ՝ լաւ քննութեամբ ամե-  
 « նապարզ, մաքուր, ու միշտ գրարատի մօտեցը-  
 « նելու ջանքով, մեր յոյսը եւ կարծիքը ան է թէ ա-  
 « սովնախ՝ գրարատ սորվիլը աւելի դիւրին կըլլայ  
 « մեր ազգին. երկրորդ, մեր ազգայինք հասարա-  
 « կաց լեզու մը կունենան մաքուր, անոր կընտե-  
 « լին իրենց խօսակցութեանը մէջ, եւ անով կը-  
 « գրեն ռամիկներու եւ տղոց համար պէտք եղած  
 « գրքերը՝ քան թէ օտար լեզուով<sup>2</sup> : »

Այս խօսքերս տասուերկու տարի առաջ գրած  
 ըլլալով ալ՝ հարկ է ըսենք թէ ինչ կարծիք որ ու-  
 նեինք այն ատեն այս նիւրիս վրայ՝ հիմայ ալ նոյն  
 ունինք ընդհանրապէս. ուստի յիրաւի շատ ախոր-  
 ժելի եղան մեզի ալ՝ մօտերս Մասիս լրագրոյն  
 մէջ հրատարակուած յայտարարութեան հետագայ  
 խօսքերը. « Մեր ազգին աշխարհարատ լեզուին  
 « հիմը գրարատն է, եւ հիմակու աշխարհարատ  
 « լեզունուս անկարգութիւնն ու անհամութիւնը  
 « մէջի օտար բառերն են. ուստի անոր մաքրու-  
 « րեանը եւ գեղեցկութեանը օգնել ուզողը՝ միայն  
 « պէտք է որ անոր մէջէն օտար ու խորք բառերն  
 « ու ոճերը դուրս ձգէ, ու հնար եղածին չափ ա-  
 « նոնց տեղը գրարատ բառեր ոճեր մտցընելով՝

<sup>1</sup> Բազմապէս, Հատոր Ա, էջ 76 :

<sup>2</sup> Անգ, էջ 108 :

« գործածած լեզունիս մեր երանաշնորհ նախնեաց  
« բուն լեզուին մօտեցրնե : »

Յայտարարութիւնը այս խօսքերս ինչ առիթով  
ըսած ըլլալը յիշատակել հարկ չենք համարիր .  
ուզողը լրագրոյն մէջ կրկարդայ . մեր միտքը այս է  
միայն որ իմացընենք թէ աշխարհաբառ լեզուն  
մաքրել՝ գեղեցկացընել ու գրաբառին մօտեցընելը՝  
ազգին մէջ հասարակաց փափաքելի բան ըլլալուն  
թեպետ արդէն համոզուած էինք, բայց նոր ապա-  
ցոյց է անոր նաեւ այս խոհական յայտարարու-  
թիւնը :

Այսու դիտաւորութեամբ անա մենք այ կըջա-  
նանք ամսագրոյս մէջ՝ որչափ որ առ այժմ կա-  
րելի է՝ մաքուր եւ յստակ աշխարհաբառ մը բանե-  
ցընել, մէկ կողմանէ օտարախօրք գրուցուածքե-  
րէն զգուշանալ, միւս կողմէն այ գրաբառին խրրք-  
նութիւնը աշխարհաբառէն հեռու պանել : Անկէց ի  
զատատեն ատեն աշխարհաբառին արդէն մաքուր  
եւ գեղեցիկ համարեալ բառերէն եւ ոճերէն ոմանց  
օտարութիւնը եւ կամ տգեղութիւնը ծանուցանել,  
թեպետեա մենք այ հարկադրեալ ըլլանք առ այժմ  
զանոնք բանեցընելու : Թրինակի համար, այս ան-  
գամ մէկ քանին յիշատակենք, իրրեւ պարզ բանա-  
սիրական տեղեկութիւն՝ այբուբենական կարգով  
մը :

Ա. — Այս տառը մեր լեզուին մէջ խիստ շատ  
կըբանի, եւ հայերենին այ բնականութեանն ու  
պատկառելի հնութեանը նշան է, ինչպէս նաեւ  
Հնդկաստանի սանսքրիթ ըսուած մայր լեզուին :  
Սակայն պետք չէ կարծել թէ միշտ բաց, տափակ  
ու երկար հնչում մը ունի այք տառը բառերուն  
մէջ, ինչպէս որ այս հնչումս արհամարհել ուզող  
նորասերք երբեմն ծաղրածութեամբ եւ կամաւ կը  
կամակորեն . այ խիստ շատ բառերու մէջ այբին  
հնչումը սուղ եւ ամփոփ է, եւ փափուկ ականջնե-  
րը խայրելու վտանգ չկայ : Այս բանիս մեծ եւ  
զլխաւոր ապացոյց է նոյն իսկ մեր ազգին հին եւ  
նոր ժամանակաց հնչումը : Հին ատեն այբին ունե-  
ցած ամփոփ հնչմանը օրինակ են շատ մը բառեր  
որ թեպետ սովորաբար այբով կըգրուին, բայց եր-  
բեմն կըգտնուին գրուած նաեւ եջ կամ է կամ ըեր  
կամ ո եւ կամ օ գրերով . ինչպէս ասոնք . « երա-  
խայ, երեխայ . արագ, երագ . գինարբու, գի-  
ներբու . աղաւնավաճառ, աղաւնէվաճառ .  
անկողին, ընկողին . խահարար, խոհարար . ա-  
ճառ, օճառ : » իսկ նոր հնչմանն ամփոփ ըլլալուն  
այ նշան է գրերէ ամեն տեղերու Հայոց արտաբե-  
րութիւնը, ոչ միայն Հայաստանի գաւառներունը,  
եւ մանաւանդ Ջուղայեցոց, Վանեցոց, Կիլիկե-

ցոց, այլ եւ նոյն իսկ Պօլսեցոցը, որ ամենքն այ  
շատ բառի մէջ մինչեւ չափէ դուրս անգամ ամփո-  
փելով այբը՝ տեղ տեղ ընր կըղարձընեն, տեղ տեղ  
այ ո կամ օ. գոր օրինակ Պօլսեցիք՝ ասել, անել հրե-  
չելու եւ գրելու տեղ՝ ըսել, ընել կը հնչեն ու կըգրեն :  
Ջուղայեցիք գալ հնչելու տեղ գու կըսեն . Վանեցիք  
հաց, խաչ ըսելու տեղ՝ խօց, խօջ կըսեն . Ջեյրուս-  
ցիք հազար ըսելու տեղ հազօր կըսեն, եւ այլն : —  
Ըսածներէս կըհետեւի թէ ազգային լեզուին յարգն  
ու ազնուութիւնը պանելու եւ աւելցընելու փոյր  
ունեցող բանասերք պետք է ջանան՝ ոչ երէ բառից  
ուղղագրութիւնը փոխելով աւելի հեռացընել զա-  
նոնք իրենց յստակ աղբիւրէն, այլ մանաւանդ  
ճոած ուղղագրութիւնը շտկել հետ զհետէ, եւ միայն՝  
երէ կրնան՝ անոնց հնչմունքը բարեխառնել : Այսու  
սկզբամբ երէ վարուին, տարակոյս չկայ որ մեծ  
օգուտ ըրած կըլլան գրոց լեզուին, ռամկօրէնն այ  
կազնուացընեն : — Այք տառը մասնաւոր յատկու-  
թիւն մըն այ ունի շատ գեղեցիկ, որ մեր լեզուին  
կատարելութեանցը մէկն է, այս ինքն բարդ եւ ա-  
ծանցեալ բառերուն մէջ կապ ըլլալ, ինչպէս « մար-  
դասեր, քաղաքացի, ուսումնական » : Բայց ասոր  
եւ ուրիշ այսպիսի յատկութեանցը վրայ միտք  
ունինք մասնաւոր գրուածքի մէջ խօսելու :

Այ. — Գրոց լեզուին այլ բառն է, մակբայօրէն  
գործածուած . որ սովորաբար՝ եւս, նաեւ կը-  
սուի . տաճկերէն տա, տէ. գոր օրինակ, օ տա, պէն  
տէ. ան այ, ես այ. — նա եւս, ես եւս : — Կրգոր-  
ծածուի նաեւ մէյմալ բառին նշանակութեամբը,  
այս ինքն տաճկաց պիր տանա, գայրը ըսելուն տե-  
ղը . օրինակի համար, « այ չեմ խօսիր, այ բան մը  
չըրա » : — Այս բառին գեղեցկութիւն տալու եւ գրա-  
բառին մօտեցընելու մտքով՝ կրնայ մէջը յ տառը  
դրուիլ, « այլ չեմ խօսիր, ես այլ կընդունիմ : »  
Բայց խիստ շատ գործածելէն կրնայ զգուշացուիլ՝  
բանձրութեանը պատճառաւ, տեղը եւ, ու, թէ...  
եւ թէ, եւ ասոնց նման շողկապներ ու մակբայներ  
բանեցընելով : Իրաւ է որ Հայաստանի շատ կող-  
մերը էլ կըսեն, որ աւելի փափուկ է քան թէ այ ը-  
սելը . բայց գրաբառին ուղիղ գրուածքն ու հնչումն  
առնելը աւելի պատշաճ կերեւնայ :

Աղեկ. — Գրոց լեզուին աղու բառէն է, որ  
քաղցր, անոյշ, հաճոյական կընշանակէ . իրր թէ  
ըսուեր աղու եկ : Ուստի յաւ կերեւնայ եջով գրել՝  
աղեկ՝ քան թէ եով՝ աղեկ : — Տեղ կայ որ աղեկ այ  
կըսեն :

Աղուօր. — Նոյնպէս աղու բառէն ելած ըլլալով,  
կընշանակէ գեղեցիկ, սիրուն, վայելուչ : Աղուօր  
գրելը գրոց մէջ այ կայ, բայց աղուօր գրելը աւե-

լի յարգի է իբրև արմատին աւելի մօտ ու կանոնաւոր. իսկ աղվոր գրելը շատ տգեղ բան է :

Ամեն. — Ամենայն բառին արմատն ըլլալուն համար՝ այսպէս եով պիտի գրուի ուղղականն ու հայցականը, եւ ոչ եջով. եւս առաւել զգուշալի է ամմէն կամ ամմեն գրելը եւ հնչելը՝ իբրև խորք բան : Այս մենին կրկնուելուն պատճառ՝ ռամկական հնչում մըն է որ ն տառին վրայ աւելի կերտնայ տեղ տեղ, մանաւանդ երկու ձայնաւորի մէջ գտնուած տառեր. ինչպէս ոմանց « ի փորձութենէ, ի բարկութենէ » ըսելը : Մինչև գրոց մէջ ալ մտած է այս սխալը, որով Ստեփանոս անունը ռամկաց հնչելուն պէս Ստեփանենոս ալ գրուած կայ : — Ամեն բառիս ուրիշ հոյովները յոգնակի միայն կրբանին ռամկօրէնին մէջ, այս ինքն « ամենը, ամենուն, ամենէն : »

Այ. — Այս երկրարբատին քաղցրութիւնը ռամկօրէնին մէջ, մանաւանդ Պօլսեցոց լեզուին մէջ կորսուած է՝ յ տառը դուրս ձգուելով. ուստի « այլ, այծ, այս, այդ, այն, հայր, մայր, եղբայր, գայլ, գայր, երբայր, ծայր, փայտ » ըսուելու տեղն եղեր է « ալ, ած, աս, ատ, ան, հար, մար, աղբար, գալ, գար, երբար, ծար, փատ » եւ այլն : — Հայաստանի շատ կողմերը այ վանկին տեղը դրեր են՝ է, որ պարզ այրեն շատ աւելի փափուկ է. ուստի կրսեն « էլ, էծ, էս, էդ, էն, հէր, մէր, աղբէր, գէլ, ծէր, փէտ » . տեղ տեղ ալ ո ըրած են որ բանձր է. ինչպէս պայծառ ըսելու տեղը ըսեր են պոծառ, գայլ ըսելու տեղ ըսեր են գոլ : — Մեր կարծեօքը՝ աշխարհարատին մէջ սովորական եղած հոս, հոտ, հոն մակրայներն ալ՝ զբարբառին յայս, յայդ, յայն բառերէն ձեւացած են, իբրև քէ « յայս տեղ, յայդ տեղ, յայն տեղ. » ինչպէս որ կրսուի ալ՝ հոստեղս, հոտտեղը; հոնտեղը, եւ Պօլսեցոց լեզուին մէջ կրբեմն, հոուսա, հունա : Երանի քէ շուտով զար այն ատենն որ ըսեինք ատնց տեղը « աստ, այդր, անդ. այսր, այդր, անդր : »

Էա կերտնայ այս երկրարբատին բուն ուղղագրութիւնն ու հնչումը պահել. եւ երբ բայերուն մէջ այս փոփոխութիւնս ընելն առ այժմ խրտեցուցիչ է, գէր նասարակ բառերուն սեպնական փափկութիւնը տալու է իրենց :

Անկաճ. — Այս բառիս ուղիղն ականջ ըլլալուն համար, տառերուն փոխադրութիւնը շտկելը զիւրին եւ վայելուչ է. ուստի հիմա իրաւամբ սովորական դարձեր է ականջ ըսելը :

(Մնացածն ուրիշ անգամ :)

## ՄԱՅՐԵՆԻ ԶԱՐ ՕՐԻՆԱԿԻՆ ՎՆԱՍՆԵՐԸ.

(ԽՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ :)

Մեկ մայր մը որ լաւ գիտեար քէ տուած օրինակը որչափ ոյժ ունի տղոցը մտքին վրայ, ու անոնց ատենով աղէկ կամ գեշ ըլլալուն ինչ ատիճանի պատճառ պիտի ըլլայ, անոնց առջեւ մէկ խօսք մը չէր ըսեր, մեկ բան մը չէր ընէր՝ առանց ինքնիրեն մտածելու քէ « Ես այս բանս « կրգրուցեմ կամ կրնեմ, բայց պիտի գիտեամ որ « ըսած կամ ըրածս տղոցս մտքէն յախտեան « պիտի չեցէ :

Ա՛հ, այս մտածութիւնը քէ մտնելէս ետքը ինչ պիտի ըսեն ինծի համար, ազնիւ սիրտ ունեցող մարդուն վրայ շատ մեծ ոյժ ունի. այս աշխարհիս նեղութիւնները որչափ կրբերեւան՝ երբոր մշտմտանք քէ ատենով զմեզ մեր գաւկրները կարօտով ու ցաւելով պիտի յիշեն. բայց մեկալ կողմանէ ինչ անտանելի բան է մտածելը քէ ատենով մեր հող դարձած մարմնոյն վրայ անեծքներ կարգացուին. ինչպէս հազար ափսոս պիտի ըսենք մեր ըրածներուն ու ըսածներուն, ինչպէս պիտի սոսկանք այն յախտեանական նախատինքներէն որ մեր ձեռքովը պատրաստած կըլլանք :

Ատենով Փերրպուրկ կեցող Գաղղիոյ դեօպանին ատենազպիրը պարուն նորիս իրեն հարս առած էր Ամելիա Սեն-Ֆար անունով օրիորդը : Ասոր մայրը զարգասեր ու անհոգ կին մըն է եղեր. ուստի Ամելիան տղայութենէն ի վեր երես ելած ու խելոփցած էր : Մեկ շէնքով գիրք մը, մէկ խրատական կամ բարեպաշտական գրուածք մը կարգացած չունէր. քիչ մը բան սորված էր նէ՛ աղիէն անդիէն կարգացած կտորքրուճ բաներէն էր, ան ալ միայն այս մտքով որ տգիտութեանը համար ուրիշներն երեսը վար չառնեն : Միտքը վառվրտուն էր, բայց մտածութիւնը խառնափնդոր. անդադար մէկ խօսքէն մեկալը կը ցատքեր. ըսած խօսքերուն ամենեւին ուշ չէր դներ, միայն աս կրնայեր որ գրուցածը նոր ու կարգէ դուրս բան մը ըլլայ. որչափ որ սուր ու անակնկալ խօսքեր լսած էր՝ համարձակ դուրս կրբափէր, առանց մտմտալու քէ դիմացիներուն սիրտը կըծակէ, երեսին կրկարմբցրէ. քէ պէտ եւ այս ծանր ծանր պակասութիւններուն հետ ընտանի եւ անոյշ բնաւորութիւն մըն ալ